

Ե.

Ըսէ, միայն ալիբի է որ կը դրէք
Քաղցրագնակ իր շափելուն ծովային՝
Այս ափին գէմ ուր կը ննիչն առաջաւտ...
Ըսէ, միայն երիթին ցո՞ղն է վրճու
Որ շըրիմիդ մարմարն վրայ կը կաթէ
Իր մարտարիսն ասողներու խնկորեն...
Ըսէ, միայն փախչազ հաւափան ցաղթառակ
Իր ցուռափոյթ ցատաւին մէջ կը ծածէէ
Գիրեզմանիդ անցութիւն վրսմէ...
Զե՞ս լսեր դռմ մնազոյ գետերն հայրենի,
Եւ արինանք կառապոյ որ կ'իշենն
Արևափառ ու լայնաստեր թնկերով՝
Արարտիք քարձունքներէն երկանուիս...

Ը.

ԱՌ արթնցիր, Կարիք արի է արգէն
Որ օրորոցդ իր խորուրդ գարերովն
Այս գերեզմանց պըսակեց մահագեղ...
Բայց պէտք է որ Շըրիմի ևս բարձրանայ՝
Որ Օօրոցը ժապակը արկու...
ՈՌ հանապետ, առան դռմ սիրու կը զպա՞մ
Իս առաջնն տարիներու երազով, ·
Հներշնումիս խորուրդին մէջ սրտապին,
ՈՌ հանապետ, ու արթնցիր, արթնցիր,
Ան թափոր ջանապար կը հասի.
Կը լսե՞ս դռմ ընկերութեանը փառքիր,
Կը առանն դռմ ընկերութեանը փառքիր,
Եւ դափնիները գեղեցիկ ո դարպար,
Հայ կոյսիրու փարզամատիկ ձեռքերով
Արտախուրուած Յէշատակիր է ինդիր...

Ծ.

Կը ջովանան Արշալոյսի քրութեար
Արարտիք յաւերական ծրաբի մէջ,
Եւ Հայրենիցը լուսածավ խնդութեամբ
· կու զայ, ուոչք մէ ծաղկերպ պարուրուած,
Եւ շափելովի Արշակոնի ոչխոյչէն
Կը խնդրէ սիրուդ մեծափառ և անուն,
Ասուածային իր լուսածին խնդութեամբ...
Ոչ մէկ ասփոք միավակերու պղծանիւրա,
Ալապասարէ կամ մարմարէ քանդակուած,
Պիտի ամիսիք սիրուդ, Փերթնէն հայրենի,
Անընն անոր պիտի նողերը տասին,
Եւ ամէն գուզ հայրենական գաշաբն մէջ
Խուռնելով անոր ։ նունքերն ապազայ
Պիտի մայթէք ուսկեսի մը նըման...
Դռմ առան առ պիտի շանս ունդիր,
Անն ակութ պիտի շանչիր մէջ ֆառ,
Ռուզն բաղնի, բացերու տակ երկնապար...
Եւ նոն ուր գարդ ու մտսնին ժաղաւտ
Կը դրասանգուին դիցանըւէր դափնիսվ,
Արտիք աճիմն աստուածներու աքրանի
Պիտի գտնէ վերափոխումը լրյսի...

Ժ.

Եւ շափելովին Արտրականի թագուհին
Հայրենիցը ուսմասորին պիտի յանձնէ,
Աղբաւապշչ գեղեցիւթեամբ հոգեզմայլ,
Սերուրդ համուռ բարախումովն իր կեսանքին...
ԱՌ արթնցիր, թափոր անս կը մեջին
Գիրենին մէջ իր բացախու շանրով,
Եւ կը տանի սիրուդ ընծայ խնձաբայր
Հայրենիցը նըմբական մէհեամին...
Արարտյան է, Արշալոյսի քրութեար
Սրուրդ մէջին անս ծաղկիլ ըսկասան,
Ու քեզ համար, ով կ'ըստապիս, ով քիրթող,
Հայրենաշունչ և նողեայն քաղցրութեամբ
Արարտյան անս Պապում կ'երգէ...
(Փալիկ)

ԱՐՄԵՆ-ԵՐԱԿԱ



Հ. Ղ. ԱԼԻՇԱՆ ԵԽ ԽԻ ԲԱՆՈՒՆԻՆ



Հ. Ալիշանի վրայ, իրը բանաստեղծ,
շատ քիչ բան գրուած է և այն ալ ընդ-
հանուր տեսակիտով . զեռ կը պակսին
զրական ու ցննական ուսումնասիրութիւն-
ներ և վերլուծութիւն իր քերթուածնե-
րուն : Սլովրաբար կ'ընդունուի ամենէն
մեծ բանաստեղծը հայ արդի զրականու-
թեան, իր տաղանդին անհուն բազմամաս-
նութեամբ ու տաղաչափութեան և լեզուի
ճոխութեարին և զանազանութեամբ . իր
երգը ամենէն վեհը, ամենէն հզօրը կը
նկատուի, ամենէն բազմամասնը, ամէնըը
զգացած են իր արտայայտութեան անդի-
մադարձ ազգեցութիւնը և թովքը: իր մայ
սակայն ցննել այս երգին հոգեբանութիւնը
և ծագումը, ցննել անոր զեղեցկագիտա-
կան վարկերը . ինչ որ տակաւին իրագոր-
ծելի է և հարգէ է իրականացնել հայ
զրականութեան կեանց տալու համար:

Ես ուզեցի ճանշնալ մեն Հեղինակը
աւելի իր ծաղկատի շրջանին, երբ ասու-
պային ցոլցեր կը լուսաւորեն նորիգոնը, և
զգացումը այնցան յորդ կ'ըլլայ և ոզկու-
րիչ կեանքի զեղման հետ: իր կարծիքի թէ
պիտի հանդիպիմ հոն հրատապ և ալեծուի
սրտի մը բարախիւններուն՝ անդրաշիարնի
սարսուախին մէջ, միտքս դռմ լի էր տպա-

ւորութիւններով Տիրունիէն և Տէրունիէն։ Բայց այս ամենէն՝ շատ նուազկոտ արծաւզանգ մը միայն կրցայ զսնել, զրեթէ մեռնող, համակամող շրթներու վրայ։ Զգեստը զրբ փոխ առած էր Հ. Ալիշան ընծայելու համար իր այս քերթուածներուն, անթեղած էր իր բոցավառ հրայրը։

Հ. Ալիշանի այս շրջանին, այն է սկզբնաւորութեան, պատկանող քերթուածները համեմատութեամբ սակաւաթիւ են։ Ինունիին մեծ մասը, բոլոր « Երգը հանգրուանաց »-ը, և Տիրունիէն ու միւս հատորներէն մէկ քանի ոտանաւորներ, որ 1839 ու 1840 թուականները կը կրեն։

Կարգալով ինունին մարդ պիտի կարծէ տեսնել սկզբնական փորձեր վարժելու համար քերթողական արտայայտութեան մէջ։ Նախածրազրած տեսութեան և կերպի արտադրութիւններ են ամէնքն ալ։ Մ'եճ մասը ոտանաւորներէն նկարազրական զոյն ունին, մեզմ գոյներ, անհուն փափուկ երփնաւորութեամբ, որ երթալով կ'անօսրանան և կը նաւազին զգացման շատ նորը զիծի մը փոխուելու համար։ Երկու « Առաւաճները իրամէ թիչ տարբերութիւն ունին, պատկեր մը զիւղական կեանցի՝ երբ բնութիւնն ու մարդիկ կը զարթնում։ « Լուսին »-ը, իր այնքան փափութեամբ և տիրանոյշ հմայցը, ազատ չէ այս ուղղութենէն։ նորէն բնութեան իրաց և մարդու պատկերացումն, է որոնց կը փնտռեն և կամ կ'օրնեն լուսինը իրը թիր և զոհար զիշերին։ « Գիշեր »-ին մէջ նիրնող բնութեան տողանցքը կը զծէ բուէնէն, քամիէն մինչեւ անցուն սէրը որ հիմայ ալ կը հանգչի։ « Փատկեր բնութեան »-ը ամէն քերթուածներուն ամփոփումն է, ուր բնութիւնը իր տարբներով և եղանակներով իրաւունք ունեցած է մտնել, իր տիեզերական անհունութեան և անմեռնութեան շլթ մը կաթելու համար Ալիշանի տողերուն մէջ, որպէս զի անոնց աւ, իրեն նման, կարենան յաւիտենական մնալ։ Ոչ մէկ քերթուած զարտուղութիւն չի կազմեր, ամէնն ալ նոյն ոգիով կը սկսին ու նոյն ուղղութեամբ կը շարունակուած էր բնութեան մէջ։

Պիտի համարժակէի ըսկել թէ ազատ ներշնչումը գոյութիւն չունի բնութիւն մէջ։ Նիրթական ծրագրին բնութիւնը այնքան սաստիկ է որ նոյն իսկ զսպել կ'ուզէ տալ նոյն պահուն իր կրած զգացութերն և ունեցած իզմերը, ու վերջին քառեակ մը միայն կը նուիրէ անոնց, այն ալ տիուր և հարեւանցի մտածութեամբ, բնութեան ամէն իր Ալիշանի մտքին մէջ միենոյն մէթուր կ'արթնցնէ, կամ, չափ ևս, ինց իր սովորած միենոյն մէթուով կը տեսնէ բընութեան ամէն առարկայ։ Այս տեսակէտով Հեղինակը իր նախորդաց ազդեցութեան տակ է, իր կերտածները յունական արձաններու անայլայլ անդորրութիւնն և զգագափարականութիւնը ունին, ու կասկածել կու տան որ ինց բնութեան և կեանցի իրականութիւնը զգացած ըլլայ, զէթ իր տողերուն մէջ, ինչէն է այս հակասութիւնը մարդուն և իր նախնական գործին մէջ։

Ալիշան ունէր հրավառ սիրտ մը, Քերթուածի մը մէջ տասն և մէկ տարի յետոյ գրուած, անդրազառնալով իր սկզբնաւորութեան շրջանի զգացմանց վրայ, « Պալար խանդ »-ով բոցարձարծ կը գտնէր ինցինց, և կը կարծէր « արտաթունդ բարրառ աներ լսել բնագույնիին սաղարթներէն, երբ հովք հծծելով կը շարժէր զանոնց, նոյն միջոց աշխարհն ալ « Քերդողական ցօղին » ներցեւ զեղեցիկ երկութմունէր իր աշշերուն համար։ իր քսանամեայ սիրտը բաց էր և ընդարձակուած զգալու համար կեանցի ամէն շարժում, ամէն զեղ, ուժգնորէն փարած էր բնութեան ոգիին՝ զայն ըմբոշինելու համար իր հուր հոգիով։ Այս ամէնը սակայն հազիւ հազ կը նշմարուին բնունիին մէջ։

Ապրած « խոնար խըզի » մը մէջ, մարզուած զաղափարականով մը՝ նկատելու բնութիւնը որոշեալ սմեռութերով և տեսակէտներով, առջի անզամ երբ ուղղակի հաղորդակցութեան մէջ կը մտնէ բնութեան հետ, և բնութիւնը իր խոներամ կեանցով և յուզութերով կ'ուզէ ներս խուժել, կը գտնէ հոգի մը և սիրտ մը կանխապէս գրաւուած ուրիշ տեսութիւններէ։ այն ատեն բնու-

թիւնը անոր հոգեպէս զաստիարակուած մբնէն մելամաղձութեան առաջնորդելու մտքին մէջ կը կորսնցնէ իր մերկ իրականութեան հմայցն և զօրութիւնը. ամէն բնածին շարժում և զզացում կ'ենթարկուի ճնշչ զատման մը. բնութեան ամէն առարկայ իր խլրտեցնող զեղը կը կորսնցնէ զասական շնորհաց զօրվկ սնգուրուելու համար. Ասոր համար Բնունինին մէջ Ալիշան ամնէն աւելի նուազ ինքն է; քանի մը ուսանաւորներու և ցառեակներու մէջ միայն կը նշմարուի այն սիրու, որ յետոյ այնքան սաստիկ պիտի հրգեհէր. Հոս անրջող սիրու մըն է, գրեթէ նուաղած, որ համեստ բիրերով կը նայի արուսեկին՝ նոր հետ հուսկ ինքն ալ մեռնելու համար. սիրու մը որ մայրամուտքի յետին շողին իր յիշատակին ծաղէկ մ'աւելի թառամ ըլլալը մտածելով կը յուրուի. սիրու մը որ տականին անմեղութեան և սիրոյ նման հեզ կը գտնէ իր կոհակները, որոնք տարիներ վերջ պիտի ըլլան անզուսպ և «որ անդուզ գան և բափին, մընչեն մուղչեն, տան ըըրբիչ, զան և երթան, դարձ առնեն, խօսիլ կամին՝ չ'ասեն ինչ»:

Եթէ Բնունինին մէջ նուազ անձնականութիւն և ինոր զզացում կայ, եթէ ան նուազ կը պարունակէ Ալիշանի հողին, զուրկ չէ սակայն զրական վարկերէ. Ակզրնաւորով սրտի մը հանդը ունի, բնութեան արտաքին փայլը անդրագարձնելուն մէջ. ծաղիկներու ընթացութիւնը, զալարներու թարմութիւնը, գեփիւրին զովութիւնը՝ լուսարփի օրուան մը ջերմութեան մէջ. կը ջանայ րարձագանդակ զեղ մը տալ իր նկարներուն, իր զաղագարները չեն դառնար մտածութեան մը շուրջ, այլ կը սիրէ փոփոխի զայն. կը հնարք նոր բացատրութիւններ և տեսնելու նոր կերպեր՝ իրերը ճշգրիտ պատկերացնելու համար, բառերու պատկերի մը բոլոր նրերանգները կ'ընծայէ. կը յաշողի աւելի մանրամանութեանց ինչպէս և փափուկին և զոլորին մէջ: Նուազ է երեսկայութիւնն և ուժգութիւնը, բայց փոխադարձ՝ Լամարթինի հանդարատութենին շող մը կը պայծառացնէ իր այս հայելատիպ քերթուածները, երբեմն

մինչեւ մելամաղձութեան առաջնորդելու չափ, ինչպէս լուսնոյն և Արուսեկին մէջ, առանց սակայն յուզում առաջ բերելու: Այս ամենուն հակառակ՝ չեն պակսիր նաև նախիք բացատրութիւններ և տողեր ինչպէս կամուրջ, գետ, Ծովի շննից ոտառաւորներուն մէջ. ուր որ բնութիւնը իրեն նիւթ չկընաը հայթայթել իր ծաղիկներով, աստղերով, լուսինով, հասարակ իմաստներու մէջ կ'ինայ:

Իր տաղաչափութեամբ կ լեզուով նախորդաց ազգեցութեան տակ է. բայց կը ճգնի ինքնուրոյն լեզուի և ոճի կազմութեան, համապատասխանող իր բերթուածներուն, որ բազմաբեղուն ըլլայ և պատկանի ամէն դարերու: Կը սիրէ իսաղալ բառերու և յանցերու հետ. ձուլուած և կաղապարուած տողեր և բացատրութիւններ կան որ երբեմն երբեմն այնպէս անաղարտ ընդ առաջ կ'ելլեն, կարծես չափազնց շարժումը ըթացնելու համար: Ալիշան իր ժառանգած այս տաղաչափական կապերէն պիտի չկարենայ բոլորովիլն ազատիլ. մանաւանդ ումանց իր տաղանդին հետ պիտի ստուարանան. բայց երբ իր տաղանդը աւելի թեսատրածութիւն պիտի առնէ, երբ առատազեղ պիտի ըլլան իր մէջ կեանցն և զզացումը, երբ անձնականութիւնն և հոգի պիտի զնէ իր բանասաւեղծութիւններուն մէջ, այն ատեն անսոնց պիտի անգայտանան և չքանան ջերմութեան մէջ այս լոյսերուն:

Իր եղրակացնութիւն այս ամնուն՝ Բնունինին մէջ միայն բնութեան արտաքնութիւնը տեսած է և պատկերացացած, ժառանգած գունազեղ արուեստով մըր, առանց անձնական հոգիի և կեանըի դուցէ զարտուղութիւն կազմէ միայն «Հարրէն»ը, զրած իր բանամեակին առթիւ, ուր յորդ զզացման անկեղծութիւնը և բնականութիւնը բիսած է պանդուխու սրտէ մը: Տարի մը վերջ այս զզացման կեանցը աւելի ներշնչում և ուժգնութիւն պիտի ստուանայ «Միհրան»ի և միւս քերթուածներուն մէջ:

Հ. Կ. ԳԻՎԱՐԵԼԻՆ